

միւսվեհէյիք բիեանցալարտա Ծա-
լը ափիօնու նամըլլա իքի ճինս
իօն թէմեիդ օլունուր, Պունուն
լի եուվարադ ափիօն, տիկէրի
լի բարչա ափիօն տըր, Պիրինճի
լի 250-350 կրամ սըգլէթինտէ, վէ
սսէն քիւրբէվի բարչալարտան միւ-
լնէ քքիւլ օլուպ, ֆագաթ ճէնուզ
մուշադ իքէն սանտըզլարա վազ
ւնարադ սըգլաըրըլուղընտան,
օթիւ վէ եանկարը միւրէպպի
քէօյէլէրի միւտէվլէր պիր ճէ-
լ ճէլլինի ալըրլար վէ եախօտ
տէն 150 կրամ սըգլէթինտէ
սըր բարչալարտան իպարէթ օլա-
դ, շէլլի սալիլէրինի յայպ ի-
լէր իսէ տէ, ճէվլէրլէր գա-
ր ետսըր վէ իզմիր ափիօնը կի-
պլիլմիդ օլմազլար: Պունլար
ր տէրէճէնէ գատար գաթըլաշ-
դտան սօնրա սանտըզ վազ օլու-
րլար: Հէր բարչա, պիր խաշնաշ
բարաղնան սարըլըր օլուպ, տախի-
իզմիր ափիօնու կիպի, եէկտի-
լինէ պիթիլիք, վէ ֆագաթ տա-
գօեու պիր լէնկտէ քիւշիւք էօզ
նէլէրինտէն միւթէյէքքիւլ տիւրի-
ւ ճինս ափիօն, իզմիր ափիօնու յէ-
էն ճինսէ նիսպէթլէ տահա ազ
մփինի հապի օլուպ, թահլիլտէ
գտէ 51,98 խալիս պիր խիւլասա
րիքի, պու տախիլէքրար սու-
ն հալլ օլունարադ, նիլատըր բու-
ւ իլէ մուամէյէ օլունուր իսէ,
37 խամ մօրֆին իզմիրկիտէն,
ւ միգտարտան անճադ 10,9 պիլ-
լի մօրֆին հասըլ օլուր: Իքինճի
ս ափիօն եօզ արտա պէեան իթ-
կիլմիդ միսիլու, մէրճիք ճէլլին-
ս, վէ 55,80 կրամ սըգլէթինտէ
արադ, օլտուգճա մունթազամ
րլար:

(Տէֆալի)

ԻԼԱՆ

ԻՄԱՂԻԿ զազլէսաընըն պիր սէնէ-
ք նիւսիւլէրի ճիլտէնիպ մաթ պաս-
նտա 4 մէճիտլէյէ ֆիրուլսթ օ-
ւնմադ տա տըր:

Հինտերթանտա Կանժ Նէջրի սահ-
հիլետէ թաթմնա 100 քիլոմէթրո
Խուլ վէ 350 քիլոմէթրո աղբը հալի
օլան վէ ափիօն խաշաաը եէթիչնէ
մէմալիքտէ ափիօն պաղչա պիր ու-
սուլ իլէ Թօբլանթր Մէնալիքի մէզ-
քիւրէտէ խաշաաը հաարէօինտէ
պաղչա, տէշքիւմէք իղլըէ պու-
լունտոլղու զէման չիչէք եաբրազ-
լարը տախի Թօբլանդ հէբարէթ
վասթիթաըյա եաբրազը նամյլէ մաա-
րուժ օլան լէվհանճըլար իմալ օլու-
նաը, Մէմալիքի մմահրուէսի օհհա-
նէտէ եէթիչնէ ափիօն էնվար միեա-
նընտա, իզմիր վէ եալիօտ Շաբզ ա-
փիօնու էն զըյմէթտար վէ միւս.
Թէհլիք բիեացալարաա էն զիեատէ
միւթէպէր օլուպ, պու բիեացալարա
սէնէվի 400 տէն 500 պլն լրբալը
զատար պու ափիօնաա իլիաթ օ-
լունուր. Պու նէվ ափիօն Ալտրն վէ

սպիտակից նե՛ գատոր շայտանը թէ՛նսսիւֆ վե՛ միւշքիւլ տախի օյսա՛
զանն իտեքիմքի չաբեսիզ տէ՛լիլ տիր։ Իմտի՛, պիր ազատան կէլէճէճ
օյսան հաքիմին մուվաճճէ՛սինտե սիւքիւնէթլէ տուրու՛ն վե՛ թէ՛շէքքի
իթմէտին։ Ճէնապը Ալլահ ատիլ տիր վե՛ իւզեքիմիզէ նազար տըր։ Սիղին
համա օլտուն, միւշէպէր վե՛ նուֆուզլու տօսթլարըմ վար տըր։ Սիղին
իչին չարշաճաղըմ։

Բէրին. - Սէօղինսիւզէ ինանըրըմ, վե՛ ան սամիմիւլգալպ սիղե՛
թէ՛շէքքիւր իտեքիմ, ֆազաթմ էկէր ճէնապը հազգ պիղի գուրթար-
մանը միւրատ պուտուրմուշ իսէ, պիր միւճիզէ իճրա էլյիւճէսի լա-
ղըմ տըր։

ԺօրԺ, ճէվապ վիրմէկէ հազըրլանըրէ՛ն վագթը օլմատը, չիւն-
քի պաղը թիւֆէնք տիպաճիքլէրէրինի սէտասը իշիտիլէրէճ, գաբու
աչըլտըր, վե՛ պիր օլթիւ գամիտէր, ըիֆազաթմընտա պաղը գապըրթա
մէնուրթըր օլտուղու հալտէ իչէրի կիրտի։

Մարթա, քեմաիլէն թապ ու թազաթտան տիւշմիւշ օլտուղու
հալտէ, ԺօրԺէթիկն գուճաղընա զըղըմըշ իտի։ Բէրին, պու իքի
կէնճ գըղը կէօքսիւնտէ սըգարազ,

— Էվլատըմ, սէվկիւլիւ գըղլարըմ, տէտի։

Գօմիսէր. - (Օռունպաղա.) Սիղին իսմինիզ Ժան Ռօղիէ՛ մի տիր։

Ժան. - (Բէրէլէեքեք.) Էվվէթ, միւսիւ։

Գօմիսէր. - (Բէրինի կէօսթէրէրէք.) Պու գարը սիղին զէվճէնի՛զ

մի տիր։

Ժան. - Էվվէթ, միւսիւ։

Գօմիսէր. - Իքինիզ տէ օն իքի սէնէ մուգատտեմ դըրեապէն մաճ-
քիւմ օլմուշ օլտուղունուզա՛ն, գանու՛ն նամընա վե՛ միւտտաիի ու-
մուսիւ էֆէնտինին պիր էմիր մախսուսու մուճիպինճէ սիղի տէրտէսթ
իթմէկէ կէլտիմ։

ԺօրԺ. - (Իլըրէեքեք.) Գօմիսէր էֆէնտի...։

ԺօրԺ, սուր գատտ իթմիշ օյսն բէտտիլինին իեատէի նամուսու
մատտէսի իչին մըգու՛մ գօմիսէր իլէ պաղը իչի զուհուր իթմէքլէ,
գօմիսէր քէնտիսինի թանըմագաւ, հաթթա հազգընտա ըիսեթի
վէ հիւրմէթի պուրունմագաւ իտի։ Իմտի, գօմիսէր, էօյլէ պիր
մաճէլլտէ ԺօրԺ տըր Լա Պրիէրէ թէ՛սատիւֆ իթմէսինտէ, իզհարը
հայրէթ իլլէմէքտէն քէնտիեի թուրթամաճըպ,

— Վա՛յ, միւսիւ տը Լա Պրիէր, սիղին պուրատա նէ՛ իշինիզ
վար տըր, տէ՛յի սիւալ իթմտի։

Բ.—ԲԷ

